

ՍԻԱՄԱՆԹՈ ԵՒ ԽՃԵ-ԶԱՐԷ

(Սիրավեալ)

* *

|

Խըճէ - Զարէն անկողին էր , հիւանդ , նիհար .
Աչքերէն զատ , զոյզ մ'աստղերու պէս որ պայծառ .
Կը գառէին դէմքին՝ ոչինչ էր մընացած .
Զայնը շըշունչ մըն էր տրկար , դէմքը մաշած .
Առած զոյն մը մազաղաթի . մոմիան՝ կարծես
Հին Խըճէին որ զոր կ'իշնէր այծեամ մ'ինչպէս :

Անկողնեն քով ուրիշ աղջիկ մըն էր նըստած .
Իր մըտերիմ Խըճէն էր ան . «Մեծ է Աստուած ,
«Խըճէ , ամէն բանի կարող . հաւատա դուն » .
Ու կը հըսկէր անոր վերեւ որպէս զուարթուն :

Այս աղջիկն էր հիմա արդէն թելը միակ ,
Որ կը կապէր Խըճէն կեանքին . ինչպէս հրեշտակ ,
Ինչպէս մարմին հազած Միրոյ , Գութի ոգին ,
Կը կապէր ան Խըճէին շուրջ դեռ կեանքին :
«Դուն աղէկցիր միայն , Խըճէ , իմ անոյշ քոյր»
Կը շըշնէցը «Փիընտոել կու տանք զայն ամենուր ...
«Հայրըդ տեսնես , Խըճէ , ի՞նչ է եղեր հիմա ,
«Նապաստակ մ'է կարծես նախկին առիւծն անահ .
«Կ'ըսէ թէ ինք մեռնի քու մահը չըտեսած ,
«Այս վիճակիդ կ'ըսէ բընաւ չէր ըսպասած» :

— Զէ , ա՛լ ոչինչ . ոչինչ կ'ուզիմ ևս աշխարհէն .
Վիրաւորուած թըռչուն մ'եմ ևս խոցուած սիրուէն .
Ա՛խ , եթէ ևս լրսէի որ Միամանթօն
Անկողին է հիւանդ , թըռչնի թեւով ևս հոն
Կը հասնէի , ծովեր ալ թէ բաժնէին մեզ .
Ա՛խ , դուն կը զգա՞ս իմ կարօտիս կըրակը թէժ :
Ճամքուն վըրայ թէ ըլլային եօթզըլիսանի
Վիշապներ իսկ , ևս թեւերովը թըռչունի
Կը հասնէի իր քով ... Զէ ան մոռցած է ա՛լ
Ու կը շըրջի հիմա անհոգ սարէ ի սար» :
Ու Խըճէին սիրող կարծես արցունք եղած
Իր կոկորդէն բարձրացաւ վեր եւ իջաւ ցած ,
Խոխոջալէն , ողողելով դէմքը մաշած :
Ի՞նչ մընացած էր Խըճէին պիտի հալէր
Հիմա կարծես , ըլլար արցունք եւ ըսպառէր :

Կը շոնէր զայն Խըճէն , քըրոջ մը զորովով .
«Պիտ՝ կատարուի ինչ յայտնըւած է երազով .
«Զէ որ մատը կայ Աստուծոյ , գործին մէջ այս ...
«Ի՞նչ է Մնոր համար գաղտնի . ի՞նչ է անհաս

«Իր զօրութեան . . . Մարզըն է որ ամէնազօր
ահուտէին բռվ . . . Ան ո՞վ է որ օրէնքն անոր
աՓոխել կըրնայ . . . Խընէ մըտիկ ըրէ դուն ինծ'»:
Ու փայփայեց մազերն անոր սիրոյ անթիծ
Համբոյըններով, ու կատակով մըն ալ անմեղ,
Ըստ, «Այս ալ սիրահարիդ համբոյըն տեղ»:
Զը խորհեցաւ կը բորբոքէ թէ սիրոյ հուրն.
Եւ Խընէին ալքերն նորէն եղան աղբիւր:
«Ակիս ամէն մարդ, աշխարհին մէջ, կարօտն առաւ,
«Ու միայն ես մընացի հոս սիրոյ ծարաւ».
Ըստ Խընէն, բարձերուն մէջ դէմքը թաղեց,
Յիշեց օրերն անդարձ եւ իր բախտն աւաղեց:

II

Իսկ ի՞նչ կ'ընէր Սիամանթօն այս միջոցին:
Կը գառնար ան ցայգաթիթեռն ինչպէս բոցին,
Զըրընգացուոց գիւղին շուրջը յամառաբար,
Բայց չը զրտներ իր երազը տեսնելու նար:
Լըսած էր ան թէ հիւանդ է, ծանըթ հիւանդ
Խընէ-Զարէն . . . անցեր գաշտեր ու դարաւանդ,
Որ դէմքն անոր տեսնէ անզամ մը զողունի,
Սըրտապընդէ զայն եւ ընէ անոր յայտնի
Իր ծըրազիրն . . . Զի վընռած էր տըլան հիմա,
Զայն փախցընել անմիջապէս որ աղէկնայ:
Ու կը դառնար շուրջը գիւղին գիշեր - ցերեկ,
Փոթորիկին բերանն ինչպէս նաւ մը անզեկ:
Կը հրակէին խօլամները պէկին անվերջ,
Որ չըմբանէ անծանօթ մէկը գիւղին մէջ:
Եւ յուսահատ Սիամանթօն ծառի մշուրին
Բաշուած, բացաւ սիրտին ցաւը իր սըրինզին:

Ինչո՞ւ տըւիր մեզ'
Կըրակն այս անմար,
Եթէ բախտն այսպէս
Պիտ' մեզ' նետ խաղար,

Եւ թողուր կարօտ
Երկուքս իրարու,
Այսքա՞ն իրար մօտ,
Եւ այսքա՞ն նեռու:

Ես անտուն, անբուն,
Զօլերը ինկած,
Ան հիւանդ, նըկուն,
Ծաղիկ մը թօշնած:

Ես թիթեռ մինչպէս,
Բոցին շուրջն այրուող,
Իսկ ան սիրակէզ
Բոցը ըսպառուող:

III

Եւ օր մըն ալ Միամանթօն դափը ծեռքին,
Որպէս տէրվիշ, եկաւ կեցաւ Զարէ պէկին
Պատուհանին ներբեւ . . . կանչեց «ԵՇ խանումներ,
«Դուշակելու շընորն է Տէրն ինձի տըւեր.
«Ով որ ունի սիրելի մը նեռու աշխարհ,
«Ով որ ունի մը խոր, ցաւ մը անճար,
«Ով որ ունի իր սրբտին մէջ սէր մը գաղտնի . . .
«Կրինամ ըսել մուրազին երբ պիտի հասնի»:
«Արնատէ» ըսաւ Խընէ - Զարէն «տես ով է ան,
«Հին օրերու մըրմունջ մ'ունի կարծես այդ ծայնն»:
Եւ աղջիկը վար նայեցաւ պատուհանէն,
Տիսաւ տէրվիշ մը հոն. զիւղին տրդաքն ամէն
Շուրջը անոր . . . Խընտէն կանչեց տէրվիշը վեր:
Ներս եկաւ ան դիտելով շուրջն, ու մեղմածայն
Մըրթմըրթալով հին աղօթք մը կախարդական:
Ու տէրվիշը կեցաւ մէջտեղը սենեակին,
Դիտեց երկար. չըհաւատաց բայց իր աչքին.
«Խընէն է աս» Խըրզինքին մեղքմ շըշընչաց.
«Աչքերէն զատ իրմէ ովհնէ է մընացած»:
(Երկու կաթիլ արցունք ինկաւ իր մօրուքին)
Ու մօտեցաւ ժունկի եկաւ անոր կողքին:
«Տուր ծեռքդ աղջիկս պիտի նայիմ բու բախտին ես»,
Եւ երկընցուց տէրվիշն ծեռքն իր կարօտակէց:
Խընէն տիսաւ իր մատնիկը անոր մատին,
«Խուտէ» ճըչաց ու մարեցաւ անոր կուրծքին.
Շըւարեցաւ տէրվիշը նախ, բայց քընքօրէն,
Դըրաւ զըլուխը աղջրկան բարձին նորէն:
Խընտէն պաղ զուր թերաւ, ցանց անոր դէմքին:
Ուշի եկաւ Խընէն խորունկ հառաջանրով,
«Երա՞զ է այս, երա՞զ է այս, արի իմ բով
«Թէ երազ է նոյնիսկ, կեցիր հոս բիչ մը զեռ»:
Խընտէն, ապուշ կըտրած զիրենք լուռ կը զիտէք:
Միրահարներ կը պըշնուին իրար անյազ,
Ու կ'ողողէք դէմքը անոնց արցունքը տաք:

IV

Մութն իջած էր երրոր տէրվիշը նեռացաւ,
Եւ ուշ զիշեր երբ Զարէ պէկին ալ տուն դարձաւ:
Յաջորդ օրն իսկ կը ճըւրլար Խընէն կըրկին,
Դեղձանիկի մը պէս փակուած մէջ վանդակին:
Խոստացած էր Միամանթօն դառնալ նորէն:
Օր ցերեկով փախցընելու Խընէ - Զարէն:
Օրը չեկած բայց աղջիկը խօշամներով,
Դըրկըւեցաւ Պօյտան իր մօր - քըրոջը բով: